

## ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

### ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼԵԱՆ

Մակար Եկմալեան Հայկական երաժրչառութեան զարթօնքի սերունդին ամենէն այշառու գէմքերէն մէկն է: Սակայն դրժամատարը տակաւին պէտք եղած կերպով չեն ուսումնասիրուած իր գործերը, որոնց մէկ մասը կը մնայ անսիր:

Այս աշխատութեամբ նպատակ ունինք ամփոփ գիծերով ներկայացնել Եկմալեանի կեանքը, անոր ունեցած դերը մեր երաժրչառութեան զարգացման մէջ եւ ուր Բայց նկատի ունենալով ու ան ապրած է ժմ՛: դարու երկրորդ կիսում, եւ հետեւարար իր դրծունքութիւնը սերտօրէն կազ ունի այդ ըրջանի հայ երաժշտութեահ պատմութեան

հետ, Համառօտ պիտի ներկայացնենք նաև ժմ՛: դարու արեւելյան եւ սրիւմտահայ երաժշտական կեանքը:

Քանի որ Եկմալեանի մասին կը պահանջն ըաւարար աղբիւրներ, կարգ մը տեղեր ըստափուած ենք, գրեթէ բառ առ բառ, հետեւ մի այս անձնաւորութիւններուն՝ որոնք ուղիթը ունենցած են աչքէ անցրնելու Եկմալեանի թղթածրարը:

Եկմալեանի մասին ամբողջական ուսումնասիրութիւնն մը անհրաժեշտ է, սակայն ատիկա զուտ մասնագիտական աշխատանք մը ըլլալով, կը մնայ մեր կարեիրութեան սահմաններէն դուրս:

#### Կ Ս Ա Ն Գ Ը

Մակար Եկմալեանի ծննդեան թուականին չուրջ կան զանազան տեսակէններ, սակայն ամենէն հաւանականն է իր ծննդութը դնել 1855-ին, ինչպէս որ արձանադրուած է իր շիրմաքրին վրայ: Մագումով իր բնաւմիքը Արեւմտեան Հարստանի Ալաշկերտի չըջանի Եկմալ զիւղէն էր, եւ Հայկական կոսորածներու Հետեւանքով ժամանակի ընթացքին գաղղթած էր Վաղարշապատ, ուր եւ ծնած է Մակար: Հօր անունն էր Գրիգոր եւ ունէր կորալը մը՝ Ալամ:

Իբենց գիւղին մէկ Խօսա Մինասին մօատարական կրթութիւն ստանայէ ետք, Մակար 1865-ին կ'ընդունուի կցմանին Դիորդեան ձեմարամը: Հոս է որ առաջարարար իր մէջ ի յայտ կու գան երաժշտական հակումներ: Հարականները խոր տպաւորութիւն կը խողուն իր վրայ, ինչպէս նաև Արարատեան դաշտի ժողովրդական երգերը:

Ճիշդ այս ըրջանին, Գէորգ Դ. Կաթողիկոս կէմբածին կը հրաւիրէ հժուա շարականացէս Ներկողոս Թաշճեանը, որպէս երաժրչառութեան ուստացիչ: Թաշճեան Եկմալեանի մէջ կը նկատէ երաժշտական տաղանդ, եւ իր բացատրիկ հոգատարութեանը այս վերջինը այնքան յառաջ կ'երթայ, որ երբ Թաշճեան կը հրատարակէր Հայացագրեալ Նոր րակնոցը, կը դասնայ իր ուսուցչին ողինական:

1874-ի Սեպտեմբերին Թաշճեան կը վերաբանայ Պոլիս եւ Եկմալեան 1872-ին արդէն աւարտած ըլլալով ձեմարանը, Հայկական ճայինագրութեան ուսուցիչ կը նշանակուի: Իր ուսուցչութեան ըրջանին ան կաթողիկոսին հետ գործակցելով, կը սըրբագրէ Նարակնոցի նախկին տպագրութեան սիալները եւ կարելի կը դարձնէ երկրորդ տպագրութիւնը:

Իր արտակարգ ընդունակութեանց եւ երաժշտութեան հանդէպ իր անսահման սիրոյն չնորհիւ, 1878-ին կը զբկուի Պետքրութեարկի Երաժշտանոցը եւ տարի մը նախապատրաստուելէ ետք 1879-ին կը մտնէ Համալրարան՝ իրեւ անգնար ուսանող, Ռուսական առաջին շրջաններուն կը հանդիպի մեծ գժուարութեանց եւ սահմայի բաժանուածնեով կը յանողի դիմագրաւել զանոնք, եւ զգալի արդինք ձեռք կը ճգէ Ռիմսկի-Դյուրասպովի եւ ն. Սոլովյովի նրանք ուսուցիչներու առաջնորդութեան տակ: Մասաւորապէս տաս տարի ուսանելով, 1888-ին կ'աւարտէ Երաժշտանոցի դասընթացը եւ կը ստանայ իր վկայականը: Երաժշտանոցի իրը աւարտական թէզ ներկայացուցած է «Ռոզայի թափառումներ», սիմֆոնիք նուադախումբի, երգչախումբի եւ մեներգիչներու համար դրուած գմնդագան, որ առաջին անգամ ներկայացուած է 1888 Մայիս 28-ին, իր իսկ զեկավարութեամբ:

Երաժշտանոցը աւարտելէ ետք ժամանակ մը Պետքրութեարկի կը մնայ, կը յաճախէ տեղուոյն Հայկական եկեղեցին եւ կը մասնակցի երաժշտական մեռնարկներուն: 1890-ին Ռութինշտայնի եւ Զայքովսկիի ջերմ յանձնար որութիւններով կը մեկնի Թիֆլիս՝ ուր պիտի անցընէր իր հետագայ կեանքը: Բուրբինշտայն իր յանձնարարականին մէջ կը ժիշնորդէ Ռուսական Կայսերական Երաժշտական Ընկերութեան թիֆլիսի բաժանմունքի անշուշտի մասնագիտական տեսութեան կամ նուագախմբային եւ խմբերգային զեկավարութեան դասարանը: Յիշեալ Ընկերութիւնը սակայն, եկմալեանը գործի կը հրաւիրէ միայն 1893-ին՝ իրբութով Իգաւելի Թիֆլիսէն մեկնիչն ետք: Ծնամէնը տարի մը միայն աշխատելով, եկմալ-

ևան կը խզէ իր բոլոր կապերը Ռուսական կայսերական Երաժշտական Ընկերութեան հետ:

Արգիւնաւոր եղած է եկմալեանի Թիֆլիսի Ներսիսեան Վարժարանի ուսուցչութիւնը, 1891-1902: Հակառակ իր դէմ եղած հարածանքներուն, կը յարուակէ դասաւանդել եւ ըստապահան երաժշտութիւն եւ բացառիկ խնամք կը տանի իր աշակերտներին երաժշտական սաղանդ ունեցողներուն: իրք, անոնցմէ ոմանը հետազային գարձան նշանաւոր երաժշտական գործիչներ, ինչպէս՝ Ֆիդրան Նայպանտեան, Արմենակ Շահմուրատեան, Մուշեղ Աղայիեան, Շարա Տալեան, Անտոն Մայիւեան եւ Աղաս Մանուկեան: Խակ Հոգեւոր Ճեմարանին մէջ իր ուսուցչութեան ըրջանին իրեն կ'աշակերտի անմաշ Կոմիտաս Վարդապետ: Յիշատակելի է որ 1895-96 թուականներուն եկմալեան աշխատած է Կոմիտաս Վարդապետի հետ եւ զի՞ն նախապատրաստած Երաժշտանոց բնդուներութեան քննութեանց:

1895-ին, երբ եկմալեան Լայրցիկի մէջ կը հրատարակէր Պատարագը, իրեն մեծապէս օգտակար եղաւ անուանի լեզուարան եւ բանասէր Ս. Մայխազեան: Արթիմէան կաթողիկոս յատուկ կոնդակով մը արտօնեց արպագորուած արդ պատարագին գործածութիւնը Հայ եկեղեցիներէ ներս:

Եկմալեան ապրած է լրակեադ կեանք մը, խորթութիւն զգալով իր միջավայրին Հանդէպ: Հալածանքը որում նեթարկուած է իր ըրջապատին կողմէ՝ խոր աղղեցութիւն ոործած է արուեստագէտի իր զայուռ սրբին եւ նուրբ զայուռմներուն: Իր հետեւանք՝ կորմնուցած է իր մտային հաւատականութիւնը 1902-ին: Բժշկական միջոցները կ'անցնին ապարդիւն եւ երեք տարի չարաշար տաճջուելէ ետք մահացած է Թիֆլիս 1905 Մարտ 6-ին եւ թաղուած Հայկական Պանթէոնին մէջ:

ԺԹ. ԴԱՐՈՒ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

ԺԹ. Պարու մուտքին, արգէն Հայոց մէջ կարելի է սկսած համարել Հայ մշակութիւն վերածնունդը, որ հետագային պիտի աճէր կայսեր կ'անցնին ապարդիւն եւ երեք տարի չարաշար տաճջուելէ ետք մահացած է Թիֆլիս 1905 Մարտ 6-ին եւ թաղուած Հայկական Պանթէոնին մէջ:

կիսուն եւ յաջորդին սկզբնաւորութեան։ Այդ ժակոյթին որպէս բաղկացուցիչ մէկ ժամ՝ կը զարգանար նաև երաժշտութիւնը։ Ժողովուրդին մէջ սկսած էր արթննալ երաժշտական հետաքրքրութիւնը։ Սկսած էին յայտնութիւն անհատ երաժշտուներ, որոնց դործունելութիւնը սակայն չափ սահմանափակ էր, նկատի ունենալով որ անոնք մասնադիտական կրթութիւն չունէին եւ ունաք ծանօթ իսկ չէին երոպական երաժշտութեան։

ԺԹ. դարու երկրորդ կէսէն ետք է առաւելապէս որ Հայկական երաժշտութիւնը սկսած բարձրանալ, զուուի օտար տարրերէ, բիւրեղանալ եւ իր զէնիթին հստակ կոմիտար Վարդապետի տաղանդով։ Ժողովուրդին երաժշտական մակարդակին բարձրանալուն մէջ կարեւոր գեր կատարած է գուստամաշուղական երաժշտութիւնը, որ նոր դարի տուած ժողովրդին երաժշտական կենացին։ Սակայն այս գուստաններն ու աշխանձերը երբեք ջանք չթափեցին Հայություն Հայություն ժողովրդական երգերը։

Երաժշտական մակարդակի դրդացման մէջ կարեւոր գեր ունեցաւ Ա. Յովհաննանի եանի եւ Գ. Երանեանի Հայտարարակած Շնար Արեւելեանն ամսաթերթը, 1858-ին։ Հոն լոյս կը տեսնէին արեւելեանն կարգ մը եղանակին՝ երոպական նօթագրութեամբ։ Առաջի մէջ նզաւ գերը Քինար Հայկական կիսամսեային, 1861-ին, նախաճեռնութեամբ Գ. Երանեանի եւ Ն. Թաշճեանի, ուր կը Հայտարարակուէին բացի Հայկական եւ երոպական երաժշտութեան մասին տարրական դիտելիքներէ՝ ազգային երգեր եւ պարերդներ եւ բուպական նօթագրութեամբ։ Մեր առաջին երաժշտական ընկերութիւնը կազմած է 1862-ին, Տիգրան Զուխաճեանի մասնակցութեամբ։ Այս ընկերութիւնը կը կազմակերպէր մը գասահոսութիւններ եւ կաղմած էր 35 հոգինց նուգախումբ Ֆը՝ որ ընդհանրապէս հանդէս կու դար եւ բուպական գասահան երաժշտութեան կոտորներով։ Արեւելակայ երաժշտական կենացին

զիսաւոր մղիները եղան Գարբիէլ Երանեան (1827-1862), Եղիշ Տնտեսեան (1834-1881), Նիկողոս Թաշճեան (1841-1885) եւ Տիգրան Չուխաճեան (1837-1898)։

Արեւելակայ երաժշտական կենացի կը ներկայացնէ գրեթէ նոյն պատկերը։ Սակայն արեւելակայ երաժշտական կենացին զարգացման մէջ մէծ դեր ունեցաւ երգարաններու Հայտարարակութիւնը։ առոնցմէ առաջինը եղաւ Ռ. Պատկանեանի հրատարակած «Ալգային» Երգարան Հայոց ժողովածուն 1856-ին։ 1880-ին Քամառ-Գաթիկա Թիֆլիսի մէջ Հայտարարակեց «Մանկական Երգեր» փոքրիկ ժողովածուն, չորս երգերով։ Թէեւ այս երգարանները կատար ժայն ժողովրդականութիւն, սակայն աւելի ժամանչիլ է Ղազարոս Քհն. Յովհէփեանի կազմած եւ Եկմաղեանի Հայտարարակած «Բնարիկ Մանկական» երգարանը 1887-ին։

ԺԹ. դարու երկրորդ կիսուն Հայ երաժշտութեան մէջ նոր շարժում մը առեղծուեցաւ, եւ ժողովրդական երգերը գարձան երաժշտական ուշադրութեան առարկայ։ Այս երաժշտականներէն առաջինը եղաւ ԿարաՄուրզա, որ երգչախումբներ կազմակերպէց իրմէ ետք կու գան Գ. Ղորդանեան, Շ. Տիգրանեան եւ Մակար Եկմաղեան։

Հայկական ազգային երաժշտանոցի մը չգոյրթեան պատճառով, շատ ժգուար էր մասնագիտական կրթութիւն տառանալ։ Հակառակ ասոր սակայն, այդ շրջանին բազմաթիւ Հայեր կրցան մասնագիտանալ, ինչպէս Տ. Չուխաճեան (Միլան), Գառլ Միքո (Հովհաննես Շոփէնի Հայ աշակերտը, Փարիզ), Գ. Ղորզանեան, Մ. Եկմաղեան, Ա. Ապելոյի հարեան (Գետերրութիւն), Ն. Տիգրանեան (Վիեննա) եւ Կոմիտաս Վարդապետ (Պերլին)։

Ասոնք գրեթէ բոլորն ալ հետապային զրայեցան ազգային երաժշտութեամբ եւ մէծ դեր կատարեցին երաժշտական մշակութիւն առաջանալ եւ մասնագիտական մակարդացման գործին մէջ։

## ԵԿՄԱԼԻԱԽԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

## ԽԻ ԱԱԶՄԱԿՈՐՄԱՆ ՄԷՋ

Անցեալ դարու վերջին շրջանի մեր երաժշտութերը զբաղեցնող հարցերը եղած են սկսաւորար Հայկական նոր ճախճաղութիւններ, եկեղեցական երաժշտութեան ձայնագործական եւ մշակման ինքիրը, բազմամաժի երգեցութեան եւ երգեցնը եկեղեցի ներմուծելու առաջարութիւնը, ինքնուրին ազգային երաժշտութեան եւ պարզացման եւ այլ հացեր:

Առողջ մէջ ամենէն կարեւոր տեղը կը դրայէ եկեղեցական երաժշտութեան ձայնագործական եւ մշակման ինքիրը, որուն համար մասնաւոր աշխատանք տարած է Գէորգ Դ. Կաթողիկոս, իշմիածին Հրատիկելով ն. Թաշճեանը: Սակայն զայն մասսամբ ամրազդացնելու պատիւր վերապահուած էր նեմականի:

Նեմայէան մի քանի տարի զբաղեցաւ գրութէ միայն Պատարագի մշակումով: Ան յանողեցաւ արյ գործը Հրատարակել 1896-ին, եւ զանահարուելով Գետերուրեկի երաժշտունոցի տնօրինութենէն, առաջին անգամ իր զեկավարութեամբ զայն երգել տուաւ Թիֆլիսի տաճարին մէջ: Պատարագի բազմածայն երգեցութիւնը խոր տպառութիւն թողուց ունինդիր հասարակութեան վրայ:

Պատարագի Հրատարակակութենէն վերջ առ մէջ՝ տեղ կազմուեցան երգայինաւթերք, ու բոնք բացի եկեղեցիներէ, հանդէս կու դային նաեւ այլ Համերգներով, ներմիսեան Վարժարանի: իր ուսուցչութեան շրջանին (1891-1902), Նեմականի կ'աշակերտին եւ բաժշտական ընդունակութիւններով օժանդակար բազմաթիւ ուսանողներ: Զանոնք իր մասնաւոր ինամքին տակ առնելով ու եւրոպական երաժշտութիւն սորվեցնելով (որ դուրս էր զպարագակն ծրագրէն), բրոբաժան է աշակերտութեան երաժշտութեան նրանքուելու ցանկութիւնը: Նեմական առաջնորդներն եղաւ մեր մէջ, որ երրուսական ձայնագորութիւնը ծանօթացուց հասարակութեան եւ այդ անշուշտ ունեցաւ դրական կան մեծ նշանակութիւն: Սակայն իր մե-

ծագոյն գործը կը մնայ Պատարագը, որ ունի թէ՛ պատմական եւ թէ՛ գեղարուեստական արժէք, որովհետեւ որպէս բաղմանայն երաժշտութիւն՝ նախասեց հայկական երաժշտութեան պարզացման: Այս իմաստով եկմականի Պատարագը կը գրաւէ իր պատուի տեղը Հայ երաժշտութեան պատմութեան մէջ:

Անկախ այս բոլորէն սակայն, Նեմայէանի գործը չի առօմանափակուիր Պատարագով: Ան մակած է ժողովրդական երգեր, եւ նշանակալի է որ անհնցմէ ոմանք մշակուած են նաեւ Կարա-Մուրզալի եւ Կոլիստա Վարդապետի կողմէ: Եկմականի մշակած ժողովրդական երգերուն մեծ մասը տակաւին կը մնան անտիպ եւ կը պահուին Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Արուեստներու Պատմութեան եւ Ծեսութեան Բաժանմունքին մէջ:

1887-ին Պետերբուրգի մէջ Նեմական կը Հրատարակէ Քինարիկ Մանկական երգարանը, ձայնագրուած Ղաղարոս Քհնյ. Ըովուէկիւնի եւ մշակուած՝ Եկմականի կողմէ՝ Գաննեօթ երգեր միայն պարունակով այս երգարանը կարեւոր քայլ մըն է մեր երաժշտութեան պատմութեան մէջ, որովհետեւ ընտրուած երգերը մանկավարժական եւ Հոգեբանական անկիւնէ դիտուած՝ մատչելի են մանուկներուն:

Իր կեանքի վերջին տարիներուն Նեմական ջանացած է Հայ ժողովրդական երաժշտութեան ակունքներուն մօտենալ և, գուած՝ ժողովրդական երգերը գրի տաների իրենց հարազարաւութեամբ,

Բայս երաժշտագէտ Ա. Շահվերդեանի, Նեմականի սեւազիր ձեռագիրներուն մէջ կը գտնուին իշխափէս գիւղական, նոյնպէս եւ բաղաբային երգեր, օրինակ՝ «Անձրէւ եկան», «Գիշեր-ցերեկ», «Ջանդիւրիմ», «Պաղ ալրիւրի մօտին», «Լուսական անուշ», «Եօթին օր եօթին գիշեր», «Հազեր ես էղին», «Ոլոր-մոլոր», «Սիրուէխո», քեզ Համար», «Աղջիկ գու սիրուն», «Քերդիցը գուլը ելաց», «Կողուս էր», «Հայական երգերէն»:

«Զոմա-զոմա», «Համեստ աղջիկ», «Քեղի մեռնիմ իջմածին», «Չեմ կրնայ խաղալ», «Բաղեր, դուք կանչեցիք» եւ «Հոյ արէք»: Ասո՞ց կողքին կան նաեւ զուտ հայրենասիրական երգեր, ինչպէս՝ «Հերիք որդեակը», «Ողջոյն տուէք», «Կեցցէ Զէյթուն», «Չայն մը հնչեց էրդումի», «Մեր ազգ հայտածած», «Ոչ փող զարկինք», «Ով դու բարեկամ»:

Իր կենդանութեան, բացի Պատարագէն, Հրատարակած է «Ենոկդիւրն» դաշնամուրի «Համար» (1892), «Բիրուլն Աւարայր» (Թատոռն, 1899) եւ «Ճէրունական աղօթք» (Աղբիւր, 1902):

Իր մահէն յետոյ գլխաւորաբար Պատարագը եւ ընդհանրապէս եկեղեցական երժերը արժանացած են մի քանի հրատարա-

կութեանց, իսկ 1909-ին «Գեղարուեստիք մէջ (Էջ 177) լրյա տեսած են «Նորահրաշ Պատկաւոր» եւ «Ոչ փող զարկինք» երգերը, ինչպէս նաեւ դարձեալ «Գեղարուեստիք մէջ (1911, Էջ 235) «Աշխարհ ամենանը»:

Այս բոլորէն կարելի է հետեւցնել թէ ի՞նչ եղած է եկամանի գերը մեզ երաժշտութեան զարգացման մէջ: Եթէ ան չունեցաւ, այն ժողովրդականութիւնը, ինչ որ ժայելեց Կարա-Մուրզա, ատոր ալ պատճառը պէտք է փնտուել իր առանձնակեցութեան մէջ: Անուրանալի է սակայն որ Եկմարեան իր աշխատանքով հոգ պատրաստեց յաջորդ շրջանին համար, ըրջան մը՝ որ կապուած է Կոմիտաս Վարդապետի մաժին և ոռոգունէութեան:

### ԵԿՄԱԼԵԱՆԻ ՈՃԲ ԵՒ ՊԱՏԱՐԱԳԸ

Եկմալեանի երաժշտական ոճին ժամկի յատակ զաղափար մը կազմելու համար, անհրաժեշտ է քննել իր Պատարագը. Եկմալեան զայն մշակած է երեք տարրերակիներով. Եռամայն՝ արական խումբի համար, քառամայն՝ արական խումբի համար, եւ քսանամայն՝ երկսեռ խումբի համար: Մշակման համար ան ընտրած է զանազան տարրերակիներ, ինչ որ ցոյց տաս այս Հայ եկեղեցական երաժշտութեան հարաբեկութիւնը: Թէթեւ եւ չափաւոր եղանակներու կողքին, կան նաեւ զարդարանքով հարուստ եւ ծանր ժամեր, որոնք հանդիսաւոր երթի սիթմ ունին: այսպէս են, օրինակ, բոյոր սրբասացութիւնները (թիւ 10, 11, 12, 13, 14, 15):

Իր հրատարական Պատարագի յառաջարամին մէջ, Եկմալեան կը բացատրէ իր յօրինելու ձեւը. «Անորչեցանք ելեւէշերէն դուրս կիսամայններ զործածելէ (chromatisme), եւ եղանակի զարտուլութենէ (modulation), այլ ջանացինք մնալ եղանակին նոր երեւէշին մէջ (diatonisme), եւ ներդաշնակութիւնն ալ կարելի ի աղածին չափ պարզ յօրինել, որովհետեւ այսպէս կը պահանջի պարփակարական երաժշտութեան որին, որու մէկ ժամն է նաեւ մերը»:

Ահա այս տեսակիտն է որ համոդիխացաւ

դիրաւոր պատճառը, որպէսզի Եկմալեան չկարենայ համելի կատարելութեան: Մէր երաժշտութիւնը երբեք մաս չէ կազմած պարկա-արաբական երաժշտութեան. թէեւ մէր ալ ունի արենեկեան տարրեր, բայց ոչ որպէս անոնց մէկ ճիւղը:

Պատարագին մէջ կարգ մը տեղեր Եկմալեան միեւնյն բառերուն համար կ'օգտագործէ տարրեր եղանակներ: Օրինակ, «Բարեկասութիւններ» (Էջ 14-18 եւ 180-185), կը զանենք երկու տարրեր եղանակներով. Կոյնութիւնը թիւ 27, 28, 32, 34 եւ 36 համարները ունին երկուական եղանակ, իսկ թիւ 31 համարը՝ երեք:

Եկմալեանի Պատարագին մէջ նկատելի կարեւոր կէտ մըն է այն, որ չափազիծերը բաժնուած են բառերու շշշադրութենէն անկախ, օրինակ թիւ 23 «Հոգի Աստոծութիւնն մէջ, երկու տարրեր եղանակներու մէջ չափազիծերը դրուած են տարրեր տեղեր նոյնեւ է պարագան թիւ 17 եւ 19-ին: Չափազիծերու օրէնքը չէ յարգուած ոչ միայն արձակ, այլ եւ չափաւոր գրուածքներու մէջ. օրինակ՝ «Քրիստոս ի մէջ» (թիւ 16): Ասանցմէ զատ, կարգ մը տեղեր եղանակին այնպիսի շեշտ մը արուած է, որ բառերուն իմաստը բոլորովին փոխուած է.

օրինակ՝ «Առ քեզ Աստուած» (էջ 53), շեշտը դրուած է «Առօրին վրայ, զայս գարմներով հրամայական, մինչ պարզ նսվածիր մոն է. նոյնի կարելի է ըսել նաեւ «Եւ գալոցդ»-ին Համար (էջ 57), ուր շեշտը դրուած է «Գայ»ին վրայ, մինչդեռ հայերէնի մէջ շեշտը միշտ փերշին յանձին վրայ է: Շեշտերը ճիշգ դրուած են «Աղաչէմք»ին և «Հեղմամբ»-ին վրայ (էջ 61 և 63): Պէտք էր որ առ ամէն տեղ յարգուէր շեշտագրութեան օրինք:

Ծնչառաւթիւնները կարգ մր տեղեր շատ ամեկանն են. օրինակ՝ «Յայս յարկին մէջ» (էջ 8), ուր բառը կամ նոյնիսկ յանձիր կ'ըստհատուիք. բան մը՝ որ չի համապատասխաներ երաժշտական օրէնքներուն. օրինակ՝ Տիառապ(1/32 չունչ)–ն, արթինն երգել Տիառ-ը, Հոռ 1/32 շունչ մր առանել եւ ապա շարունակել -ն, որ բարաձայն է եւ չ'երգուիք: Նոյն պարագան մի քանի տեղեր կրկնուած է: Կոմիտաս Վարդապէտ Եկմալեանի պատարազի հրատարակութեան օրերուն ուսումնասիրած էր զայք ու հրատարակած իր դիտողութիւնները «Ալրարատ»ի մէջ, երբ տակաւին ուսանող էր ի Գերլին:

Սակայն անկախ այս բոլորէն, պէտք է նշել որպէս դրական արժանիք, որ Եկմալեանի Պատարագին հատուածները ունին դաշնաւորումի պարզութիւն եւ յատակութիւն, որուն չորդիւ յառաջացած է գեղեցիկ հնչողականութիւն: Այսպիսի հնչեղ ուժականութիւն ունի, օրինակ, «Յամենայի» (Եռաձայն, էջ 60), ուր Եկմալեան շատ լաւ կրցած է օգատագործել երգչախուումբի հնարաւորութիւնները, երանդաւորումը (ունանակութիւնները) զօրացնելով թ-էն թ, եւ յետոյ իջեցնելով թթ, այս ճեւով Եղանակը հասցնելով խոկան հղորութեան: Երանդաւորումի

այս ուժականութիւնը կ'երեւի նաեւ «Սուրբ», ուուրբին եւ «Սուրբ Աստուած»ին մէջ: Սակայն կարելի չէ նոյնը ըսել ամբողջ Պատարագին համար, ուր ներդաշնակութեան ունր գարձած է միօրինակ: Ընդհանրապէս մէկ ձայնանիշին դիմաց դրուած է մէկ առօս, այսպէսով զրկելով եղանակը իր հնարաւուն ինժամատպութենէն: Լաւագոյն, օրինակին է «Անրուսուրդ խորին»-ը (էջ 1-7), որ Եկմալեանի միօրինակ ունի նեթարկուելով՝ կորսնցոցած է իր ինժամատպութիւնը: Մինչդեռ, եթիւ նոյն եղանակը բաղդասանն է Կոմիտասեան դաշնաւորումին հետ, կր ոգանք թէ Կոմիտաս Վարդապէտ որքա՞ն ներդաշնակորէն աշողած է պահել աղջային ինքնատիպ եղանակներուն ուժականութիւնը:

Հակառակ այս թերութիւններուն, Եկմալեանի Պատարագը իբրև նուածում՝ մեծ եղացջում մըն է ժթ. զարու պայմաններուն մէջ: Եկմալեան կը հանդիսանայ կամուրջը Կարա-Մուրզայէն դէպի Կոմիտաս, եւ իբրեւ այդ իր գործերը կը ներկայացնեն մեծ արժէք: Դժբախտաբար սակայն, ինչպէս ըսինք, իր թղթածրարը տակաւին չէ կայ ու աւորուած և ուսումնասիրուած, և իր ժողովրդական երգերը կը մնան անտիպ: Մինչեւ այն առեն որ իրմէ հրատարակուած կր մնայ գիլիաւորաբար միայն Պատարագը, Հասարակութիւնն զինք պիտի մանջնայ իբրեւ Հայ եկեղեցական երգեցողութեան երաժիշտ: Եւ, իբրեւ այդ, կրնանք արդարացիորէն ըսել որ եթէ Կարա-Մուրզա եղաւ Հայ ժողովրդական երգերը հաւաքող ժրաշան մեղան, եւ Կոմիտաս Վարդապէտ զայք հասցուց իր զէնիթին, ապա Եկմալեան կը մնայ Հայ եկեղեցական երաժշտութեան ներկայացուցիչ:

**ԱՐՇԻՆ ԱԲԴ. ԱՅՎԱԶՅԱՆ**